

ուածի արտևուով եւ բաւական չնյու ու մարտը իջառով մը դիմում կ'ընէ ընթերցաներու պէտք է հաշուի առած ըլլայ այդ մասայնութիւնը եւ անոնց մարդին ու ճաշակին մաս զալու ճիգ մը ըրած ըլլայ իր նոյսատակին ծառ այժելու համար:

Կը փափարիմ սակայն ի վեր հանելի ու պարագան որ Փրօֆ. Աէջէկօթիւրեան զիտէ մերթ իր բերթուածներուն մէջ համենի ու յյ նպաստակին, երբ զայտուիր տարութիւնը և ճարագուտթիւնը կը իցիէ իր բարեհաւասիրի հոգին. այսպէս է «Մայքն առ իր մանկիկ» բերթուածը, որտեղ հաճոյրով կ'արտասահմ ու բառեակները:

Գույքիկ ցրաւեններդ	Քեզի կը նայի
Երբ հրովին կոււծիս»	Մայրդ անձեկախ :
Նըքելու սրբունի :	Երբ մանճ դառնազին :
Կը հենուի հօփիս :	Վեհը ասյ իմ կեսմին :
Երբ լու զաւակներ	Ու իմ հոն մաս դին :
Մանելոյ վեայ նասին,	Յամձնուի հողին :
Սիրով նեզ վասրին	Ցիօն՝ ուրեալի իմ :
Ու առն համբութեներ	Ու մայրդ կարողին :
Գիշցիք որ անոնց	Եւուրեանը մէջ :
Աշնեւուն մէջն	Եր սիրովն անէք :
	Կ'ապրի տակաւին :

Լեզու և Տաղաչափութիւն. Աէջէկօթիւրեան բառ զուելու դժուարութիւն չունի. Նսխադառնութիւնները ուղիղ եւ խնամով շինուած են. «Երբ բուածներու լիզման սառոյ աբժանիք մը կ'ապահովէ այդ զիրքին, եւ անոր աղաջափական դէմքինը ալ գործառու և վարդ ցրիմ մը զօրծն է ցրիթէ առանց մեծ թերութիւն»:

Այդ լեզուն եւ արուեսեին մէջ ի յայտ կու գան Մայր Երկրին աւանդութիւններն ու ժառանգութիւնները, ուսուցչական երկար փորձառութեամբ մը մարդուած:

«Երարյաշունչ Քերթուածներու մասին մեր այս ամփոփ դիտողութիւններն ու զնանառութիւնները վերջացնելու պահուն, կ'ուզեմ զիտել տալ թէ այս ըերթուածները իրենց անդու ունին մեր աղքատ զրականութեան մէջ, պարզ, մարմար, բարեկայշտ հոդիններ մանաւանդ, ուրուր անոր մէջ սիրա իր զանեն իրենց կարօւներն, յոյցին ու բաղածներները երգուած, իրենց հոգիի պարզութեան ու մերկութեան պատեկիրն մէջ»:

Գ. Մ.

«Երօնարարույնկան եւ բնիկրային շաղակարումներ»: — Հեղինակ՝ Գարեգին Խոզ. Տրավիսենի:

Գեղարքունիական ճաշակով սպազբուած սիրուեկի երկ մը՝ զօր թղթաւելով ճաշոյր կ'զգայ մարդ:

Դործ մը իր նպաստակին զատելու է անշուշտ:

Հեղինակը իր երկին «Նպաստակ» դրած է «Տիեզրական ճշմարիտ կոսնի եւ ընկերային առաջոց Բարյականի ներշնչումներ տալ ընթերցողին»:

Հեղինակին բարողած «Տիեզրական ճշմարիտ

կ'ըօնն» է. Անձանօթին պաշտումը, Աստուածապաշտաթիւն շատ լայն առումով, եւ «համամարդիսյին եղայրակցութեան» համոզումն ու հաւատար՝ իր կենդանի աաճալը այդ «Տիեզրական կրօնին»:

«Տիեզրական կրօնը, կ'ըսէ հեղինակը, իր ըրբեզաւումի բարձրագոյն աստիճանին հասած, միի մէջ կը բավանակէ այս զաղավարական և անհրաժեշտութիւն իրականանայու կոչուած համելքրայրութիւնը: Ազգային կ'ըօնը մը, որ այլամիջ է, որ «իր սեփական նախարարութիւններով օժառած Աստուածն ունի, որ արենքբական սիրոյ վրայ հիմուռած էն, զուա մարդկային դրութիւն մէ», ուրիշ ո՞ր եւէ զգութեան նման թերի և փոփոխական շիկայ հեթանոսական կրօնը չի իմայ հրէական կրօնը, չի-կայ բբիստոնէական կրօնը, չիկայ իրամական կրօնը: Տիեզր պատօնական որ եւ է կրօնը: Կայ «միակ ու ճամփրիս կրօնն մը ուր կը մրածուլին, բոլոր միևս կրօնները, ուր Աստուած ափեզնըրբինն» է և «Անենան Հայրը անխալը (ՃՇԴ. Էջ 6-7):

Հեղինակին շատ բարողած այս ԱՍՏՈՒԱԾ-ԿԵՐՈՒՅՔ (այս արաւայատութիւնը հեղինակինը չէ) «կիսնեն իսի է»: ապա ուժին ան կ'սակծէ ու կը պահանձակ ներդաշնակութիւնը, հաւասարակշռութիւնը և համեմատութիւնը ամէն բանի մէջ: Ասի «անհրաժեշտ կանոնն է նաև մարդոց միշես արդար գիտայրաբրութեանց: Այս կանոնը մեր սովորական շեզուով է լունենք բարոյական: (Էջ 7):»:

Գաբեզին նպս. կ'զգուշանայ աստուածաբանենէ: (Էջ 73-Անձանօթիք), բայց կ'ուզէ փիլիսոփային: Եր փիլիսոփայութեան հիմնակէտն է անհուսական Ենթամշտարութիւն... բայց իր այդ վրամ մեծ ներճաշցութեան մէջ խառնուած զրոնկ ուսուուն ու ընթերցումն էր նկատի շառներ, որոնք սակայն զինքը նակասութիւններու էր սանին, և զարոնք կը ներքէ զրիմ և մանաւանդ ներդաշնակ և զեղեցիկ ունի հարուածներով:

Եթէ ներուէր մեզ թելազրութիւն մընել, այսի առաջարկէննը որ երկարաշունչ թէկ մը հրաբուցունէ հիմնաւորելու և մեկնաբանելու համար իր բարօգին ուզած:

Ինչպէս երկին «Շողակաթութիւններ» անունն ալ կը յայտնէ, բանասեղծական բարողներու շարք մըն է ան, բառ մեզ: Ենթէ անստոգիւտ է եւ բարձր բերդուակներ: Գրին ու ոճ ազնուականութիւնն մը ունին, եթէ ներենի է մեր ժողովրդավագը (démocrate) դարանն մէջ, զրականութիւնն համար զրելու այս կիրապը: Հասկնակի է անշուշտ որ փիլիսոփայութական բիբլոդրիւթեան միջուն առկէ ասորքը չէր կրնար ըլլալ:

Փիլիսոփայական բանասեղծութեան լուսապատկեններու շարան մըն է հանելի, բայց այդ արտարիմ պանազարդ մեւը միայն, բաւական չէ առաջարուած խորին համապատասխան արդիւնք ապահովելու համար:

Ո՞րքան ալ բարի կամեցողութիւններով օծուն ըլլան խօսքերը բարողիչին, չին կրնար լոյս տալ թերանաւասին, չին կրնար սեւական զարթուժ յառաջացնէլ նետարրբիր հոգիներու մէջ, եւ յոյս ու հաւատոր շաղակաթել անոնց վրայ:

Բարիի

Ա. ԿէնձենԱն